

Battle Creek, Mich. Յուլիս 30 1911

Սիւնարդոյ խմբագրութիւն

“Քաղաքացիական, Հանդիսի
Վեճեր”

Իսկա զեւ հ զարտ եւ երախտասպարտ կ'ըզ-
դամ աչև քանկազին էջերան համար, զայս
չէր խնայած ոտանադրներու յատկացնել
Ձեր Յունկիսի րիսին մէջ։ Ասով զուր պատ-
ռարեր չէրտմ մ'է որ կ'ընէր մեր վաճա-
տասած սարքերսկաններու քաղած ձամբայնև,
որոնց սկզբունքն է երած արձամարնել եւ զայ-
րիցնէն ետրերը։ Եստ քիչ ահգամ ետր ար-
ժանիք մը քաղղր կ'ունենայ քաչայերտնուս։
Ձեր այլ սակաքանկալ ապկէլակներուրիսինը
չայիտանց վիճակն է կը քոսի իմ ետրեկի
չայրերուս առչէ, որուն համար միշտ շնոր-
հասպարտ եմ Ձեզ'։

Ձեր ԼՆԻԱ Մէլիքեան

ԿԻՒԳՆՈՍԻ ԱՓԵՐՈՒՆ ՎՐԱՅ

Ողջն սիրոյ, ո՞վ զու վըտակ դարաւոր,
Որ օրն ի բուն օրոր կ'հրգես,
Իւ պատգաւիկ մրտնջներովք անսովոր'
Մերթ կը վաննս զագափարներս յոտտան...
Գիտե՛ս, ո՞րչափ կ'անձկամ ըմպել զողորիկ հրզդ մեւա-
Որ արիբու մորճուքները կը շոյէ [նոյշ],
Խոտտաններով վագաքշական ու քնքոյշ,
Եւ զեւ պաշ մը կ'ապագապրէ
Անպարզաբր վըշտերէ։

Երբ միայնակ ու անբարբառ,
Կը թափառիմ ցու արիբուզ վըբայ զաւար,
Ընդոտնելով աշնան շիգիրն հողմավար,
Գուն վանկերովք ներգաշնակ՝

1. Բազմավէպ միշտ պիտի քալայիբէ այն աղիւս տա-
զանգները որոնց հանճարի կայծր կը ցուցնեն։ Թնրիթիս
Սկզբունքիբ համարին մէջ պիտի հրատարակենք Ե՛ւ-
լէիս հրաշակիբտին, Արտոյտի թարգմանութիւնը, երբ-
տասարգ զբողաւանի որ մեծ տաղանդ կը ցուցնէ միանգա-
մայն թարգմանական կատարեալ արուեստի մը։
ԽՄԲ.

Մտքիս առէ շարժանկ
Մոտացումի շքեղ առճ մը կը զըծես,

Սակաչն զեմե՛ս, արգեօք ինչէ՛ր ունիմ ես,
Որ միշտ կու զամ ճեմել կանաչ մարգարիզ վրայ,
Եւ կը սպասեմ որ վերացնես
Ձիս համբրիզ աղարուքիմարն հոգեհմայ։
Արգեօք զիտե՛ս, Բնչէ խորհուրդներ ամպամած՝
Երազներուս երկինքն մէջ կը սփռուին ճամաարած,
Թոյնի խուսեր կը ճաւայն սանջերուս վրայ կարտասակէ,
Եւ սերերուս բամակին մէջ վրճարազէ՛լ՝
Թուսի շիթի կը լեզընեն
Ահաւերբի անզբուքիմար մ'անօրն։

Բայց դու վրտակ,
Մրտնջներովք ցագրունակ՝
Հանոյք կ'ազգես չոտ բազմերուս անշատակ,
Ու կը սերտեմ մպալել, հրճուի՛լ,
Երբ աւանդներդ պար կը բռնեն
Արիփական կայծերու ճեւ զեղատուսի,
Եւ համարչի պաներու մէջ, յուլորն,
Կը թաւային ու կը կայծեն լանջերի վըբայ,
Ու զեփիտն ալ զոտել կու զայ
Ճըբաշակերտ ցու իրանջը բերեղեղայ։

Ո՛հ, թերեւս զուն չես զիտեր,
Թէ բազմազան ունիմ հոգեր.
Անոր համար, ո՞րչափ կ'անձկամ
Մերթ զեպի քեզ ուղղել քայլերս ուղկերոյս,
Եւ շղթայելի փրփուրներով առնէ սնորուս,
Որ կը մարին ամեն անգամ,
Յիշեցնելով ստուպի կեանքը վազանց։

Բայց երանի որ զուն զիտես յարինել
Հար աւանդներ, նոր ժանեսկներ զեղապանծ,
Ձորս կը պնեն արևին շտալ շոգերն ոսկեթել.
Իսկ ես լուսնիմ յոյսեր տատա,
Ու երբ, աւազ, բազրն ալ զանոնց զայ մարել՝
Հոգեկան մեծ տազնապներու մէջ վըհատ,
Ինձ կը մընայ լըտել խոկալ,
Ա՛լ չըփնտեղ նոր երկինքներ լուսափայլ,
Եւ լոկ հակել արեւս մօրիթ աւերներուն,
Ու այսպէս,
Օրն իրուն,
Պատարադուի զմե՛ է հրայրբով մ'աննըկուն,
Ձարբարանքի իբրի զմարտը ողևակէզ։

Գիտեմ զուն ալ մերթ կը սիրես,
Երբ զիշերն մըթուքնան մէջ.
Ձըբանիւք հառաչելով,
Կու զայ պատուել լանջըր վրդով,
Եւ ողբերգներ կու լայ անպիւր...
Բայց զիտես որ առաւօտ լուսու կը հանի.
Ու երբ ցոյցեր արփենի
Կու զան զարձեալ արծաթ կորսրիզ մէջ լոգանալ,
Եւ կը զգամ որ անոնք քեզի

Նորնոր ձօներ կը բերեն.
 Որովհետև զէմքիզ վըրայ կ'արտայայտուի
 Պայծառութիւն մ'անմըռայլ:

Սակայն ինձի իրերը մութ կը թուին,
 Երբէ՛ք չու՛նիմ ես ըսփոփանքն առաւօտին...
 Վայելքի հեշտ առաստը դեռ սրտիս
 Ձըտըտաւ բոց, և իր լոյսով չըլողցուց զիս:
 Բայց մըշտ արփին կը սիրէ գրեց
 Եւ իր ասրփոտ համբոյճներով հըրակէզ
 Օրն է բուն վրազ կը զուրգուբայ,
 Ու հովին ալ սիրտտուրը տըզու մը պէս
 Քու իրանիզ մերկութեան հետ կը խաղայ...:

Երկնային երբ սիրականդ հեռանայ,
 Գիշերներն ալ գոնէ լուսնի համբոյճն ունիս,
 Ու մերթ շոյած է գուլկութիւնն իմ ճակատիս.
 Եւ թէլ յետոյ արշաւոյն ալ կը հերանայ,
 Քեզ բերելու գմրուիտ, յակինթ ու յասպիս:

Սակայն իրերն ինձի շատ մութ կը թուին,
 Աւա՛ղ, չու՛նիմ ես ըսփոփանքն առաւօտին...
 Որովհետև անըստոյզին մէջ տարուբեր՝
 Իտէալներս կը խորտակուին,
 Ու կը տանջեն զիս հոգեհիտ,
 Քայքայումի տազնապնեքով գմուարին:

Բայց դուն վըտակ,
 Թէև ներքին տառապանքիս անդիտակ՝
 Երգէ՛ զըւարթ, հրգէ՛ ուրախ.
 Ու երբոր մերթ, վերացումի վայրկեաններու մէջ խաղազ,
 Գամ դեգերիւ ափերուդ վրայ,
 Յոյժ պարտասած՝ կեանքի բեռն,
 Դուսն գիտ գերծէ՛ տազնապնեքիս համորէն.
 Իւ հիտաքանչ թովլութիւնով աղւոր լանջընդ շափիւզայ՝
 Գէթ զիս պահ մը ազատագրէ՛
 Անպարտագր թախիծներէ,
 Երգէ՛ վըտակդ ակընվանի,
 Յոյժ կը սերեմ լըսել մրմունջ՝ հոգիս միշտ ընտանի:

ԼՈՅՍԻ ԵՄՐԱԻ

Սյուր ձեզի սիրոյ կոչ մը, պայծառ օրերն իմ մանկութեան.
 Չեզի ընարէս գուրգուրանքի երգեր պիտի զրկեմ նորէն.
 Չեք յուշերէն զըւարթ կայծեր այսօր սրտիս մէջ կ'արթննանս.
 Չեզի ժըպիտ և հիացում, հոգւո՛յս խորէն, հոգւո՛յս խորէն:

Եկէ՛ք, դարձեալ ինձի բերել գեղեցկութիւնն հին օրերու.
 Մերկացուցէ՛ք զիս հոգերու սա ծանրատար պատմուճանէն.
 Անգամ մ'ալ զիս մանկացուցէք, ու ջամբեցէք կաթ կենսատու,
 Եւ անցեալի անխառն յոյսերս անգամ մըն ալ թող զիս օրրեն:

Ա՛հ, ես նորէն կ'ուզեմ անցնիլ կեանքի դալար համբաներէն,
 Կեանքի անփուշ ճամբաներէն, զոր մանկութիւնը կը զըծէ,
 Գեղազըւարճ ուղիներէն, որոնք եղեմ կ'առաջնորդեն.
 Այդ հարթ ու մորճ ճամբաներէն ճեմ մը առնել կեանք մը կ'արթէ:

*
 * *

Այն օրը երբ դուք զիս մոռցաք, օտար հողմեր զիս քըշեցին.
 Չիս քըշեցին օտար հողմեր զէպի դաշտը պայքարումի,
 Ուր ցոյց տըւին տառապանքը՝ իրրև պայման սրտի կեանքին,
 Գիտութեան ծառն ինձի համար երանութիւն երբէք չու՛նի:

Հիմա միտքս սեւ ու տըխուր խորհուրդներով է արգաւանդ.
 Այն բոյն մըն է աւերներու, ուր թախիծներ յար կ'ոգրերգեն.

Խոհրի մրտայլ մենարան մը, մըտածումի մըթար արգանդ,
Որ քիչ անգամ կ'երփնեքփնելի հաճոյքի պերճ գիսաւորէն:

Խոհրի գիշեր, մտքի՛ գիշեր... գիշերներու մըթինն է ան.
Խաւարածոր երկինք մ'է ան իր ամպերով մրտայլամած.
Գիշեր մը որ աստղեր չունի, և ուր շանթեր միշտ կը գոռան.
Խոհրի գիշերն հսկում մ'է, ան, խորհուրդներովն իր անթափանց:

Անցայ կեանքի շաւիղներէն, որոգայթող բաւիղներէն,
Ու տենդայոյզ տենչանքներու տանջանքներու վերածուեցան.
Անոր համար սրտիս ալքէն արեան հալքեր միշտ կը ժայթքեն.
Չըզիտեմ ե՛րբ պիտի հասնիմ նաւահանգիստն անդորութեան:

Ճընորքներըս ոտքերուս տակ խորափիտ վիհ մը կը պեղեն.
Թևեր կ'ուզեմ որ զիս տանին անդի եզրը խորխորատին.
Ա՛հ, ուխտաւոր մ'եմ ես սիրոյ պիտի քալեմ միշտ այս ճամբէն.
Պիտի քալեմ, մինչև քայլերս զիս վայելքի դրախտը տանին:

Գեռ չեմ գիտեր թէ վազբերըս զիս դէպի ո՞ւր կ'առաջնորդեն.
Աւաղ, բան մ'իսկ չը հասկըցայ թափառումէս մինչև հիմա.
Պէտք է քալիլ սակայն յաւէտ, խոցուիլ կեանքի տատասկներէն.
Քալիլ պէտք է, քալե՛լ յաւէտ, մինչև որ նոր կեանք մ'այգանայ:

*
**

Բայց դուք օրերն իմ մանկութեան, ձեր լուսերանգ պատկերն, այսօր,
Կ'ազատագրէ զիս ներկայի արհաւիրական մըթութենէն.
Նորէ՛ն կը զգամ վառումն հոգւոյս, ձեր դիւթութեան առջև հըզօր.
Ըզգացումներս գինով դարձած՝ ձեր յիշատակը կը տօնեն:

Օ՛ն, երգեցէ՛ք, զըւարթ օրեր, ծափ զարնեցէք դուք խնդութեան.
Այսօր դարձեալ, շուրջի իրերն հին օրերու կայթիռն ունին.
Ե՛ս ալ կ'ուզեմ մասնակցիլ ձեր խնջոյքներուն անըջական.
Օ՛ն, ինձ տըւէ՛ք, ըմպեմ անյագ՝ զըւարճութեան հեշտ ըմպելին:

Թո՛ղ կեանք ծըծեմ բընութեան լի, առատահոյզ ըստինքներէն.
Վայելքներու թող հուրն ըմպեմ արփիներէ շրքեղափառ.
Թո՛ղ այնքան շուտ չըխաւարի հոգիիս ջահը լուսեղէն.
Հոգիիս ջահը լուսեղէն թող արփ մ'ըլլայ հըրայրապառ:

Օ՛ն հաճոյքներ, դափ զարնեցէ՛ք, հոգի տըւէք իմ յոյսերուն.
Թո՛ղ յարութիւն առնեն նորէն սէրերս իրենց գերեզմանէն.
Թո՛ղ մեղեդի մ'անդրերկրայի՛ն շուրջս յօրինէ իր ալելուս.
Եւ թող կեանքի թովչութիւններն ինձի անըոյթ ժամեր բերեն:

Գինովութեան պահերու մէջ թող միւս կեանքի օրն այգանայ.
 Արևները զիս համբուրեն, ես ալ անոնց քորմը ըլլամ.
 Անոնց լոյսէն փունջեր շինեմ, անոնց բոցը սընունդս ըլլայ,
 Լոյսի ազատ հորիզոններ թող ինծի տան կեանք մը փարթամ՝:

1. Սոյնը թէն «Հայի ճակատագրէն»իս մէջ տպուած, սակայն իսկապէս ան մասը կը կազմէ
 Մենութեան Զայութիւններուն. Ե. Մ.

Ս Ի Բ Ե Բ Գ

Hazelի

Հրպիւ կ'ուզեմ շրթունքներուց սրուակին,
 Ուր կը յորդի սիրոյ զինին փրփրաղէզ.
 Եւ աչքերուդ հիւանդ նայուածքն ալ, զիտե՞ս,
 կը թարգմանէ ցանկութիւններդ ներքին:

Մութացիկն եմ նայուածքներուդ շոյանքին.
 Անոր համար երբ հրգիւտիմ ծարուէս,
 կը սպասեմ որ վայրկեան մը զիս փայտայես,
 Շընորհներուդ պերճութիւնովը անցին:

Անդռական իտրհորդներու մէջ, աւաչ,
 կեանքս շեւղ մ'է տարուբերուդ ու վըտիտ.
 Ու գրգանքներ կը խզողն Յոյսն իմ ջննաղ:

Թովուութիւններդ կը ծորն կեանք ու ժպիտ,
 Որոնց յուշքն ինչ զիս կը գզլեմ հոգիին.
 Անոնց բոցով ցրուէ մըտայլն իմ նակտին:

Վիշաւ լայն է հոգիիս մէջ ու սեղոյ...
 Թարախ կայ հոն. վերքը խորն է թափանցած.
 Չայն բուսեցու փորձն ունայն է անկասկած.
 Գիտութեան մէջ ատր համար լրկայ զոգ...:

Ահ, կեանքիս մէջ թափանք եմ ամեն սեղ,
 Իչ այդ ցաւը միշտ քայլերուս է կառչած.
 Հորիզոններս միշտ եղբր են ամպամած.
 Ալիքներն ալ զիս ծաղրեր են զեբզ տաշղո:

Անուն չունի հոգիի վերջն այդ անմեռ,
 Տարիներու հոծ տնչերուս ցանդուան է,
 Որ լանջքիս տակ ցաւի իրժմորն է լըմեր:

Վաթեան լրկայ չարբարանքին այդ զմե՛.
 Որովհետև ներսու յոյսեր չեն ծըլեր,
 Եւ բաժակս ալ միշտ կը մընայ թունալիբ...:

ԽՈՐՏԱԿՈՒԱԾՆԵՐԸ

Անոնց անցքը՝ ասուպի տեղութեան պէս տրկար.
 Անոնց վէպը՝ չարարաստ «թշուառներ»ուն պէս ճնշող.
 Անոնց կեանքը չէ ճանչցած հաճոյքի պահ մը շողշող.
 Եւ ինկած են գոյութեան պայքարին մէջ ծանրատար:

Անոնք Լոյսի արշաւին ոահվիրաններն էին լոկ.
 Բայց կրկէսին մէջ խոնոյ հսկայ խաւարն ամբակուռ՝
 Որոգայթոյ զիմաղրի ատելութիւնն ունէր կոյր...:
 Աւ ճամբուն վրայ ճրրագներն փշրեց Հարուածն անողոր...:

Ըստորերկրեայ ուղիներ չէին ընտրած բընաւին.
 Անողնայար սողունի չառին դերը խորամանկ.
 Արհամարհել սիրեցին վատերու դաւն ու վըտանգ.
 Եւ դաշտին վրայ միշտ խիզախ, բարձրաճակատ քաւեցին:

Պատմութեան մէջ դեռ կ'ապրի անոնց վէպը տաժանքոտ.
 Ինկան անոնք ամենքն ալ ըսկզբունքին իբր ըսպանդ.
 Մտքի ազատ յայտնութեան պէտք էր ելք տալ անկաշկանդ.
 Ինկան անոնք, որ Լոյսի ուղիէն ջահումն անաղօտ:

Եւ իրենց տաք արիւնով ոռոգուած հողն արգաւանդ՝
 Ժայռերէ նոր սերունդներ արտաբերեց կենսալիւր.
 Նոյն պայքարին պաշտպաններ, միշտ անդիմակ, անբասիր,
 Որոնց կեանքը նըւիրում մ'եղաւ Ուխտին հընաւանդ:

Տեսլականի ինչ պաշտում, ինչ խօլ փարում հաւատքի.
 Թերևս վարդեր ցանէին իրենց հըպարտ քայլերուն,
 Եթէ լըքել զիտնային իրենց կըրօնքն անանուն.
 Ինկան անոնք, որպէսզի կամքն անվրկանդ սաւառնի:

Խորտակուածներն, ո՛րքան դառն անոնց վըրայ մրտածել...
 Կեանքի մէջ միշտ չարչարուած, հէք, միայնակ, ու նըկոն.
 Միշտ հալածուած, հարուածուած, իրենց գիշերն յար անըուն.
 Եւ այս ամենն՝ որպէսզի դատը ապրի՝ անարգել:

Պատարագել՛լ, ինչ մեծ կիրք, ինչ ուրացում եսական.
 Ընտրել բաժակ մը թոյնի, կամ խարոյկ մը քինամուլ,
 Գերի չըտալ Գաղափարն հալածումի կիրքին խօլ,
 Այլ՝ խորտակուել՛լ, դեռ կեանքի հազիւ հասած կէս ճամբան:

Ձեզ դափնիներ, ո՛վ զժքաղդ խորտակուածներ դարբերու.
 Գուր էիք որ ձեր մահով ճառագայթը փրկեցիք.
 Մտքի սրաթև ճախրումին՝ դուք հոգեին զօրավիզ,
 Վարանումն իսկ չունեցաք ձեր եսն անոր զոհելու:

Ձեզ կը պարտինք Այսօրը, և վաղորդայնն յուսալի.
 Թող որ բոցեն ձեր ջահեր աւելի վառ քան երբէք.
 Կոր մարդկութեան հաւատքը այլերս չէ յուսարկի.
 Թող որ յորդէ Լոյսն առատ մինչև աշխարհն ոռոգուի:

Պ Ա Ղ Ա Տ Ա Ն Ք

Ձարկ քնարիս թելերուն քու մատներով մոզական.
 Սիրտս հըրպըրով է փրփրեր, թախիծս անհուն է դարձեալ.
 Անպարագիր է ներսիս սա փոթորիկը մրտայլ,
 Որուն անվերջ բաղխումէն ջիղերս ամբողջ կը զոզան:

Ահ, չըկայ վանկ, չըկայ բառ՝ թարգմանելու սա ներքին
 Տըւայտումի անդադրում կոծումները յարայոյզ:

Որոնց բացած վիհին մէջ անդարձօրէն խորասոյգ՝
Միշտ կը զգամ որ շինուածքիս հիմերն են որ կը փլչին:

Գեռ խնդութեան հըպարտ երգ մը չէ թըռած շրթունքէս.
Դէմքիս վըրայ սև ձեռք մը տրտութիւնն է զըծագրեր.
Լանջքիս մըթին փակարանն այն հընոցն է սըզաստուեր,
Ուր ամեն խորշ դառնութեան թունաւոր բոյն մ'է կարծես:

Զարկ քնարիս թելերուն, այս է իղծըս ցնորակոծ,
Տարիներու հառաչող երգերէն վերջ՝ երգ մը նոր,
Ահ, նոր երգ մը թրթոսացուր ցնցումներովըզ հըզօր,
Որ գէթ անգամ մ'հանդարտի կարօտներուս կիրքը բոց:

Գեռ մինչև երբ շարադրել տըխուր վանկեր կարապի.
Գեռ մինչև երբ հոգեմաշ կազմել երգեր ացունըտ,
Ահ, ես կ'ուզեմ նոր կեանք մը, նոր ազդում մը անծանօթ,
Որպէսզի ալ սրտիս մէջ տրտութեան ժահըր մեռնի:

Նորէն ամպեր խաւարչտին... կուրծքս պիտի խորտակուի՝
Ներյոյգերուս փոփրերախ և յուսահատ յարոյցքէն.
Կեանքի սէրերն ամենքն ալ կարծես ինծի օտար են,
Երբ ես անոնց մեղրակաթ համրոյրին է ծարաւի:

Ըսէ՛ք, վախճանն ո՞ւր արդեօք պիտի յանգի այս ամուլ
Էւ ծանրատար պայքարին, վերջին հարուածն արդեօք ո՞ւր.
Պահանջներու յորդութիւնն ալ ներսըս ոյժ չըթողուր,
Եւ ոտքիս տակ գետինն իսկ հագիւ կռուան մ'է խարխուլ:

Ո՞ր լիութիւնն յորդագեղ սա վիշտերուս անըսպառ...
Կաթիլ մը կեանք սա ցամքած բաժակիս մէջ վերածնէր...
Գէթ անգամ մը շրթունքիս հըպէր բոց մը կենսարբեր,
Եւ ծարաւըս լիտաստ վայելքի մը մէջ լոգնար...:

Օ՞ն, մօտեցիր, մօտեցիր, քու մասներով մոզական.
Զարկ կիթառիս լարերուն, զարկ զօրաւոր, խանդագին.
Հոգ չէ անոնք հարուածիդ թափով եթէ քայքայուին.
Կը բաւէ որ վերջին վանկն ըլլայ ցայտ մը բերկրութեան:

Զարկ կիթառիս լարերուն, դուն փոթորկէ՛ զայն ուժգին.
Գինովութեան դու շերտով մը համակէ՛ սիրտս ամբողջ.
Տնցէ՛ ներսըս, որ մեռնին խորհուրդներըս վատառողջ,
Եւ կամ քնարիս թելերը ալ վերջնապէս խորտակուին...:

ԵՂԻԱ ՄԵԼԷՔԵԱՆ

